

ՓԱՆԻԿԻ ՄԵԾ ՍՈՒԳԸ

ԱՄԷՆՈՒԻՆ ԲԱՐԻ ՀԱՅՐԻԿԸ ՈՉ ԵՒՍ Է ...

Արդար Հ. Կոմիտասի յիշատակն օրինութեամբ ...

Անսպասելի գոյժը կայծակի նման փայլատակեց Աշոցքէն Գիւմրի, Փանիկէն մինչեւ Տաշիր ու Երեւան, մինչեւ Ծաղկաձոր, ուր հոգեւոր առանձնութեան օրեր կ'անցընէին «Տիրամայր Հայաստան»ի ճամբարի Հայ Քոյրերը, իրենց Սրբազն Գերշն. Առաջնորդի հետ:

Մեր շատ սիրելի Հ. Կոմիտասի սիրուց կանգ առած էր, անակնկալորէն, Աշոցքի «Տիրամայր Նարեկ»ի հիւանդանոցին մէջ, ուր գացեր էր՝ բժշկական քննութեան մը ենթարկուելու:


2 Սեպտեմբեր 1997, Երեքշաբթի գիշեր, ժամը 11.30, սրտի երակներու անօթային խցումի մը հետեւանքով, հակառակ շտապ օգնութեան սպասարկման բոլոր միջոցներուն, վերակենդանացումի արագ փորձերուն, բժշկապետին ու բժիշկներու վարպետ միջամտութեանց, Կամիլեան Հ. Մարիոյի ձեռքերուն մէջ, Փանիկի ժիր ժողովրդապետը կ'աւանդէր հոգին, հազիւ կէս ժամ տեւող հոգեվարքէ մը ետք:

Ազգին ու ժողովուրդին հոգեւոր ծառայութեան նույիրուած արագագարժ ու շէն վանականը՝ Հ. Կոմիտաս Վրդ. Մանուկեան ոչ եւս էր:

Ու կը հնչէր Փանիկի եկեղեցւոյ զանգը, տխուր հեծկլտանքով լեցնելու Շիրակի գաշտավայրը, Արագածի ստորոտէն մինչեւ Սուրբ Ղազար սփոելու բօթը սրտաճմլիկ:

3 Սեպտեմբեր 1997, Զորեքշաբթի, Երեկոյեան դէմ, քահանայական շուրջառով զգեստաւորուած, դագաղը կը ժամանէր Փանիկ. Եկեղեցւոյ բակին մէջ՝ գիւղին աղջիկները ծաղիկներ

After three days' absence, partly owing to my own indisposition and partly to the fact that the weather was extremely bad, I returned home yesterday morning, having had a quiet walk in the park and a talk with my old friend, Mr. G. A. L. Thompson, during which we discussed the present situation in the country. He is a man of great experience and knowledge, and I am grateful to him for his frank and honest opinion.



Կը սփոքին առջեւէն: Արցունք կար բոլորին աչքերուն մէջ. Առաջնորդ Սրբազանն հազիւ կը զսպէր իր յուղմունքը:

Մտերիմներ փութացեր էին իրենց ցաւակցութիւնն յայտնելու, խմբուելով դագաղին շուրջ. մարզային ու գիւղական իշխանութիւններ, դպրոցին անօրէնը, հիւանդանոցին բժիշկներն ու բոյժ-քոյրերը, հարեւան գիւղերէն բարեկամներ:

Եկեղեցին արդէն լի էր յուղարկաւորներով. ջահերը՝ վառ, խորանը մարմարեայ՝ իր շքեղութեամբ լուսազարդ, Փանիկի Տիրամայրը՝ վերեւէն սիրալիր հայեացքն էր ուղղած Հ. Կոմիտասին:

Առաջնորդը՝ Հ. Ներսէս Արքաս. Տէր-Ներսէսեան, իր փոխանորդ՝ Հ. Նշան Թ. Ծ. Վրդ. Գարաքէհեան եւ ժողովրդապետ Հ. Միքայէլ Մուրատեան, երեքով կատարեցին քահանայաթաղի արարողութեան առաջին մասը: Սրբազանը՝ 1930ական թուականներէն դասընկեր լուսահոգի եղբայրակցին՝ յուղմունքով ոգեկոչեց բազում արժանիքները հանգուցեալիին եւ անոր կեանքի դրուագները ու համբուրեց Հ. Կոմիտասի ճակատը:

Արարողութեան կը մասնակցէր հիւրաբար Հայաստան գտնուող Գերազծ. Ներսէս Եպս. Սեթեան, նախկին Առաջնորդ Հիւսիսային Ամերիկայի ու Գանատայի Հայ Կաթողիկէ համայնքներուն:

Ժողովուրդն ամբողջ մեծ յարգանքով ողջունեց իր սիրելի հովիւը: Գիշերն ամբողջ, գիւղացիներէն շատեր աղօթքով հսկեցին դագաղին շուրջ, Փանիկի Տիրամօր անոյշ հովանիին տակ:

4 Սեպտեմբեր 1997, կէսօրէ ետք՝ ժամը երեք:

Փանիկի եկեղեցւոյն մէջ Ս. Պատարագ կը մատուցուի՝ ի հանգիստ հոգևոյ՝ Հ. Կոմիտասի. եւ ապա՝ քահանայաթաղի արարողութեան երկրորդ մասը: Ժողովուրդը խուռներամ հաւաքուած, լուռ կը հետեւի աղօթքներուն. արցունք, ծաղիկ ու խունկ կ'օծեն դագաղը:

Ներկայ է Շիրակի Մարզպետը՝ Պր. Արարատ Գոմցեան, Փոխ-Մարզպետը՝ Պր. Պետրոս Մաքեան եւ Մարզպետարանի Քարտուղար՝ Պր. Սեյրան Պետրոսեան, այլ աշխատակիցներով, որոնք սրտագին ցաւակցութիւններ կը յայտնեն, յանուն Շիրակի Մարզի, Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ Սրբազան Առաջնորդին եւ անոր գործակից Հայրերուն: Որոշում կ'առնուի թաղումը կատարել եկեղեցւոյ բակին մէջ, կանգնելով խաչքար-կոթող մը: Այլ ծրագրեր կը մշակուին, գիւղական իշխանութեանց հետ, թաղման կարգին համար, որ տեղի պիտի ունենայ վաղը:

5 Սեպտեմբեր 1997, կէսօրէ ետք՝ ժամը երկու:

Տա՛նկ... տա՛նկ... ու դարձեալ կը հնչէ յամրօրէն Փանիկի եկեղեցւոյ տխուր գանգը, խուզ զօղանջով, սպաւորի յուղմունքով:

Եկեղեցիին բակը լի է բազմահարիկ յուղարկաւորներով։ Պայծառ արեւ մը կը շողայ, աշնանային ջերմութեամբ, կապոյտէն վար. Արագածի քառագագաթներն արդէն սպիտակ, են հագուեր, երէկուայ փոթորիկէն ետք։

Ն.Ս.Օ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցաւակցական հեռագրին վրայ, այսօր ահա՝ անոր սուսի ողջոյնը կը բերէր Ս. Էջմիածնէն, Մայր Աթոռի Դիւանապետ Գերշն. Ներսէս Արքաս. Պողապալեան. Շիրակի թեմի կողմէն փութացեր էին Գիւմրիէն երկու քահանաներ՝ Տէր Շիրակ ու Տէր Արսէն, Հառիճավանքի վանահայրը, Մկրտչական եւ Աւետարանական Եկեղեցիներու Հայաստանի ներկայացուցիչներ՝ Երեւանէն եւ Գիւմրիէն (Վեր. Եռորի Աւանէսեան եւ Վեր. Ռուբիկ Փահլեւանեան, Վեր. Ռընէ Լեւոնեանի ցաւակցական նամակով)։

Հեռագրերով վշտակցութեան ջերմ զգացումներ կը յայտնէին Երեւանէն՝ Գերշն. Շահէ Արքաս. Աճեմեան, Պետական Համալսարանի աստուածաբանութեան ամպիոնի վարիչ, Վենետիկէն՝ Ս. Ղազարու Աբրահայր՝ Հ. Վարդան Մ. Վրդ. Քէշիշեան, Հոռմէն՝ Մայր Արմէնէ Մակարոսսեան, Ընդհ. Մեծաւան, Հոռմէն՝ Մայր Արմէնէ Միաբանութեան, Վենետիկի Համալսարանի Հայագիտութեան ամպիոնի վարիչ՝ Հ. Լեւոն Զէքիեան։

Մըտառուչ երկար նամակով՝ ցաւակցութիւն կը յայտնէր Հոռմէ Արեւելեան Եկեղեցիներու Խորհրդաժողովի նախագահ՝ Միր. Աքիլլէ Միլվստրինի, որու կը զուգէր իր յուղմունքը Մոնս. Կլաուտիոյ Կուճերորթի։ Միրանաւորին նամակը՝ որ մեծ գնահատանքով կը ներբողէր լուսահոգի Հ. Կոմիտասի շինարարու անձնուէր գործունէութիւնը, հանրութեան կարդաց նոյն ինքն Գերշն. Առաջնորդը՝ Հ. Ներսէս Արքաս. Տէր-Ներսէսեան, արեւելահայ թարգմանութեամբ։

Մարզպանարանի իշխանութիւնները, ինչպէս երէկ, դարձեալ փութացեր էին, վերջին անգամ ողջունելու Փանիկի մեծ ու խոնարհ վաստակաւորը. հոն էին Աշոցքի ու Փանիկի հիւանդանոցներու անձնակազմերը, բժիշկներ, բոյժ-քոյրեր, ուսուցիչ-ուսուցչուհիներ, աշակերտները սեւ երիզներ կապած իրենց ձեռքերուն՝ շուրջն էին շարուեր դագաղին, ուղիչներ կը հակէին կարգապահութեան, աղջիկները ծաղկեփունջեր կը զետեղէին։ Յարգանքի տուրք կը մատուցէին՝ Կրօնից Գործերու

Խորհրդի անունով՝ Պր. Սերգէյ Վարդանեան, ձինիշեան Հիմնադրամի եւ Հայաստանի Աստուածաշնչային Ընկերակցութեան ներկայացուցիչներ, Միիթարեան նախկին աշակերտներու կողմէ՝ Պր. Յովսէյ Սեֆերեան (Հնդկաստանի ներկայացուցիչ ի Հայաստան), Անարատ Յղութեան Հայ Քոյրերը՝ Մաղկաձորէն, Գիւմրիէն, Տաշիրէն, Հեշտիայէն:

Ա. Պատարագի ընթացքին, զոր մատոյց ինք Առաջնորդ Սրբազն Հ. Ներսէս Արքաս. Տէր-Ներսէսեան, յուզիչ խօսքերով ու արցունքով դրուատեց հանգուցեալի ազգանուէր ու շինարար վաստակը, անցեալէն ու մանաւանդ 1991 թուականէն ասդին, ի Փանիկ: «Ամէն բան թողուց, ինչպէս Յիսուսի Առաքեալները, - ըսաւ Սրբազն Առաջնորդը, ներշնչուելով օրուայ Աւետարանէն, - ու եկաւ Հայաստան, Փանիկ, նուիրուելու իր փոքրիկ եղբայրներու ծառայութեան»:

Շատ յուզիչ էր արարողութեան այն պահը՝ ուր, յանուն հանգուցեալին, ներկայ բոլոր հոգեւորականները հրաժեշտի ողջոյն կու տային սուրբ Եկեղեցւոյ, տէրունական խորանին, քահանայակից Հայրերուն ու բոլոր ժողովուրդին, ողբագին յայտարարելով՝ թէ ահա' նա կ'երթայ իր արարչին մօտ, աւարտած ըլլալով իր երկրային ճանապարհորդութիւնը: Ու բոլորը կը բարձրանային խորան, համբուրելու Սուրբ Խաչն ու Աւետարանը, եւ ապա կ'ողջագուրուէին, փոխան հանգուցեալ վարդապետին:

Գերշն. Պողապալեան Սրբազն յուզմունքով կ'երգէր «Ողջոյն»ներէն առաջինը, ու աղօթքներով կը մասնակցէր արարողութեան:

Ու թափօրը կ'երկարէր Եկեղեցւոյ շուրջը, ողբաձայն շարականներով, տխուր զանգին Ընկերակցութեամբ, եւ կանգ կ'առնէր բակին մէջտեղը, զանգակատան առջեւ ու ծայր կու տային դամբանական ոգեկոչումները. նախ՝ Վեհափառ Հայրապետի Ս. Էջմիածնի ներկայացուցիչ՝ Գերշն. Պողապալեան Սրբազն կը յիշէր իր անդրանիկ հանդիպումը Հ. Կոմիտասին, Լիրանանի Պիքֆայա գիւղին բարձունքին, ու հետզհետէ 1951 թուականէն մինչեւ Երեւան, Էջմիածին ու Փանիկ. ցաւակցութիւն կը յայտնէր նաեւ Հայաստանի Աստուածաշնչային Ընկերութեան եւ Ճինիշեան Հիմնադրամի Խորհուրդներուն կողմէ, որոնց անդամն էր լուսահոգին: Ապա՝ Նիրակի թեմի անունով՝ Տ. Արսէն Քէն. Միմոնեանը, հոգեշունչ զգացումներով եւ էկումենիկ մաղթանեներով վեր կը հանէր Հ. Կոմիտասի համեղբայրական ու միասնական վերաբերումը Հայ Առաքելական

Եկեղեցւոյ եւ անոր զատակներու հանդէպ: Հայ Աւետարանական ու Մկրտչական եկեղեցիներու վշտակցութիւնը կը բերէր Վեր. Եռւրի Աւանչեան: Միմիթարեան նախկին աշակերտներու անունով՝ Պր. Յովսէփ Սեֆերեան, խանդավառ ու արեւաշող խօսքերով:

Ոգեկոչման պահը կը փակէր Շիրակի Մարզի Փոխ-Մարզպետ, Պր. Պետրոս Մաքէեան, նախկին Նախագահ ամբողջ Արթիկի շրջանի, ինք եւս Փանիկցի եւ մտերիմ բարեկամ Հ. Կոմիտասի:

Թաղման արարողութեան վերջին պահուն, Գերշն. Պողապալեան Մրբազան երգեց «Դա՛րձ, անձն իմ» շարականը. Առաջնորդ Հայրը օրհնեց հողը ու «Փառք ի բարձունս»ի երերուն եղանակով ու դամբանին օրհնութեամբ լրացաւ արարողութիւնը, շատերու արցունքներն ալ թաղելով լուսահոգի, շատ սիրելի, անմոռանալի Հ. Կոմիտասի աճիւններուն հետ:

Բազմաթիւ ծաղկեպսակներ եկան զարդարել դամբանը՝ յանուն Փանիկի եկեղեցւոյ Սպասաւորներուն, Դպրոցին, Հիւանդանոցին, Աշոցքի բժիշկներուն, Հայաստանի Աստուածաշնչային Ընկերակցութեան, Հայ Աւետարանական եւ Մկրտչական եկեղեցիներուն, Ճինշեան Հիմնադրամի Խորհուրդին, Անարատ Յղութեան Հայ Քոյրերուն եւ Հայ Կաթողիկէ Առաջնորդարանին:

Վերանորոգ Եկեղեցւոյ դիմաց, ընդմէջ նորակառոյց քարչէն քահանայատան եւ աշակերտներու ժողովատեղիին (վերջինս՝ դեռ անաւարտ, «Օրաթորիօ» անունով), եկաւ հանգչիլ Հ. Կոմիտաս Վրդ. Մանուկեանը, պարտէզի Արեւմտեան պատին մինչ իր ձեռնարկով բարձրացած հիանալի հիւանդառնոցը, իր ընտիր ու բարձրորակ սարքաւորումներով՝ կը հսկէ հիւսիսէն, որպէս ամուր բերդ ապագայ առողջ սերունդներու:

Մայրամուտի ոսկի շողերն եկան օծելու ծաղկազարդ դամբանը, մինչ յուղարկաւորները, հաւաքուած ակումբի սրահին մէջ, հոգեճաշով ու զգայուն ներբողներով կը դրուատէին հանգուցեալին անխոնջ վաստակը:

**Անմոռաց յիշատակդ օրհնեալ, արեւաշող ծաղկի նման
ճառագայթէ Փանիկէն յաւիտեան,
Սիրելի Հ. Կոմիտաս Մանուկեան:**

ՍԳԱԻՈՐ ՀՈԳԵԿԻՑ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Հ. ԿՈՄԻՏԱՍ ՎՐԴ. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ

Մնած է Կ. Պոլիս, 1921ի Օգոստոսի 16ին: Տնտեսական համեստ պայմաններով ապրող ծնողաց զաւակ, նորայր անունով (գերդաստանի բուն հայրական ազգանունը՝ Ռւնձեան), կ'ունենայ քոյր մըն ալ, որ կ'ապրի իսթանպուլ: Այլ հարազատներ՝ ունի հոն ու Մարսիլիս:

Նորայր, այլ հասակակից ընկերներով կը մտնէ Վենետիկի Ս. Ղազար վանքը, 1930 թուի Հոկտեմբերին:

Բաձրագոյն երկրորդական ուսումներէն ետք, կ'անդամակցի Միխթարեան Միաբանութեան: Իր հարազատ դասընկերներն էին՝ Հ. Եփրեմ Տէր-Ղազարեան, Հ. Պօղոս Անանեան եւ Հ. Ներսէս Տէր-Ներսէսեան:

1940-1947 թուականներուն, իր ընկերներով, կ'աշակերտի, Հռոմի մէջ, «Թրիգորեան» աշխարհահռչակ Համալսարանին, երեք տարի՝ փիլիսոփայութիւն եւ չորս՝ աստուածաբարանութիւն:

1947ի Դեկտեմբերին կը ձեռնադրուի կուսակրօն աբեղայ, ինքն ալ՝ Տէր-Ներսէսեան Արքեպիսկոպոսի նման՝ Տէր Սարգս Արքեպիսկոպոս Տէր-Արքահամեանէն, որ Կովկասի Հայ Կաթողիկէներու Առաջնորդն էր եղած, Սովետական Կարգերու հաստատումէն առաջ (1902-1918):

1948-1958, Հ. Կոմիտաս կը գործէ Լիբանանի մէջ, ուր Վենետիկի Միխթարեանները մասնաճիւղ բացած էին, որպէս Փոքր Հնծայարան:

1960ին, իր դասընկերներով կը ստանայ Մայրագոյն Վարդապետի աստիճան, Ուկուհունեան Արքահօր ձեռքերէն:

Մինչեւ 1964 կը պաշտօնավարէ Մուլրատ-Ռափայէլեան վարժարանի մէջ, Ուսումնական-Տեսուչի պաշտօնով: Կը հասցնէ փայլուն աշակերտներ, որոնք այսօր պատիւ կը բերեն՝ աշխարհի չորս ծագերուն, Պոլիսէն Լու-Աննձելէս: Ապա մի քանի տարի կը ստանձնէ մատակարարական պատասխանատուութիւններ, Ս. Ղազարու մէջ ու շուրջը: Շուրջ երկու տարի ալ պաշտօնավարած է Սեւրի (Փարիզ) Մամուէլ-Մուլրատեանի մէջ:

1973-1990 կը վարէ Ս. Ղազարի տպարանը, մեծ ձեռնհասութեամբ. այժմէական ծրագրերու հետամուտ՝ իր գործօն նկարագրով Միխթարեան Տպարանը կը դարձնէ Վենետիկ քաղաքի ամէնէն արդիական ու փայլուն տպարաններէն մէկը: Կը հարատարակէ արժէքաւոր բազում գրքեր, գեղարուեստական բարձր որակով:

Այնուհետեւ շուրջ տարի մը կը պաշտօնավարէ Հալէպ, Մխիթարեան Վարժարանի սեմէն ներս ստեղծելով խանդավառ մթնոլորտ մը:

1991ի Ապրիլին կու գայ Հայաստան եւ կը սահմանուի Արթիկի Շոշանի, Փանիկ Հայ-կաթողիկէ գիւղի ժողովրդապետ, Հոգեւոր Հովիւ:

Կը շէնցնէ եկեղեցին, նոր հիանդանոցին հիմերը կը՝ դնէ, կը կառուցէ ժողովրդապետարան ու գիւղի տղոց համար՝ ժողովատեղի, որ տակաւին կը մնայ անաւարտ:

Գործունեայ, նկարագրով՝ շէն ու շատ սրամիտ, կ'առինքնէ բոլոր ժողովուրդը, մեծապէս նպաստելով գիւղի Հոգեւոր վերելքին:

Եւ ահա՝ անակնկալօրէն, Հ. Կոմիտաս կը հեռանայ այս աշխարհէն, իր սիրելի գիւղէն ու գիւղացիներէն, որոնց համագլւղացի էր դարձած՝ Հայրական սիրով:

«Ազգին համար» - ինչպէս սովոր էր ըսել - աշխատեցաւ մինչեւ վերջին շունչը, մեծ անձնուիրութեամբ:

Անդամ էր Հայաստանի Աստուածաշնչային Ընկերակցութեան եւ ձինշեան Հիմնադրամի Հայաստանի Խորհուրդներուն, Ժիր գործակցութեամբ:

Հրատարակած է Հայոց պատմութեան Հատորիկ մը, մանուկներու համար, պատկերագարդ՝ գունաւոր, վեց լեզունենովին համարու պատմութիւնը» խորագրով (Հայերէն, ըստ «իմ նախնիքներու պատմութիւնը» խորագրով) (Հայերէն, իտալերէն, ֆրանսերէն, անգլերէն, գերմաներէն եւ սպաներէն):

Լոյս ընծայած է պատմական հայ մեծ դէմքերու եւ յիշատակներու նուիրուած, մետալներու շարքեր, 60 տեսակ, ոսկի, արծաթ եւ պղինձ գոյներով:

ՀՐՈՍԻ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ԿԱՐՏԻՆԱԼ Ս.ՔԻԼԻՀ ՍԻԼՎԵՍՏՐԻՆԻ

ՏԱԽԱԿՑԱԿԱՆ ՆԱՄԱԿ Կ'ՈՒՂՂԻ

**Հ. ԿՈՄԻՏԱՍ ՎՐԴ. ՄԱՆՈՒԿԵԱՆԻ ՄԱՀՐՈՒԱՆ ԱՌԹԻԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԻ ԵԿԵՂԵՑԻՈՅ ԱՌԱՋՆՈՐԴ**

Հ. ՆԵՐՍԻՍ ԱՐՔՊՍ. ՏԷՐ-ՆԵՐՍԽԵՍԱՆԻՆ

(4 Սեպտեմբեր 1997)

Մինչ Ձեր հաւատացեալ համայնքը կը հաւաքուի երկրաւոր վերջին ողջոյնն ուղղելու Մխիթարեան Ուստի միաբան եւ սիրելի Փանիկ գիւղի հոգեւոր հովիւ՝ Հ. Կոմիտաս Վրդ. Մանուկեանին, կը փութամ հաղորդել Ձեզի, որ աղօթքներով մասնակից եմ Ձեր մեծ վշտին, ապագայի սուրբ յոյսերով առցուն:

Տէրը իր մօտ կանչեց Բարի մարդ մը, որուն հովուական կերպարը, համակրելի ժակտով եւ նուրբ սրամտութեամբ օծուն, ոչինչ չէին նուազեցներ, այլ առաւել եւս կը ցոլացնէին խորութիւնն իր հաւատոքին եւ ազնուութիւնն իր հոգիին: Զգայուն յուզումներու տէր էր ան, յայտնի անոնց՝ որ խորապէս կը ճանչնային զինքը:

Գիտեմ թէ ինչքան վշտալի է այս մահը, նախ եւ առաջ Ձեզի համար, Գերշն. Սրբազան Հայր, որ բացի հանգուցեալին հետ ապրելէ, որպէս դասընկեր ու հոգեկից եղբայր, վանական կեանքի երկար տարիներու ընթացքին, շարունակեցիք խորացնել այդ հոգեւոր մտերմութիւնը, գործակցելով անոր հովուական՝ ոչ այնքան դիւրին առաքելութեան, Հայաստանի մէջ:

Դուք երկուքդ ալ միասնաբար հրաժարեցաք Ձեզի համար ժառանգութիւնն զարձած Սուրբ Ղազարու մենաստանի խնկաբոյր աւանդութիւններէն, Ձեր ժողովուրդին նուիրելու համար, վերջապէս՝ ազատ ու անկախ Հայաստանի մէջ, Ձեր սրտի հայրական ու հովուական տուրքը, երկար տարիներու առանձնութեան մէջ դարբնուած, աղօթքով եւ ուսմունքով, որպէս թէ այդ բոլորը ըլլային երկարատեւ պատրաստութիւն, առաւել եւս թանկագին ծառայութեան մը, որ սկիզբ կ'առնէր ոչ այնքան երիտասարդ հասակի մէջ:

Հայր Կոմիտաս սիրեց ապրիլ այդպիսի դժուար պայմաններու մէջ, որ՝ հաւատքի աչքերով, կը նկատուի առիթ՝ Աստուծոյ կամքին ենթարկուելու լիովին, ամբողջ ձօնուած Տիրոջ սիրոյն, որ անսպառ է:

Հեշտ չանցան Փանիկի իր տարիները, նիւթական հսկայ դժուարութիւններով, որոնց յաղթահարեց քաջութեամբ, Հայաստանի բոլոր ժողովուրդին հետ: Հոն էր իր տունը, զոր ուգեց գեղազարդել, որպէսզի իր ժողովուրդը հպարտ մնայ: Ուզեց դործել քրիստոնէական սիրոյ եւ հաղորդակցութեան միասնական ոգիով, առանց հրահրելու բաժանումներ: Այս ոգիով գնահատեց եղբայրներն Հայ Առաքելական Եկեղեցւոյ, որոնց հանդէպ միշտ յայտնաբերեց խոր յարգանք եւ փոխադարձ գտաւ սէր ու մեծարանք:

Իր ձեռքը չփակեց ոչ մէկուն առջեւ, սիրավիր հայր եղաւ մանուկներուն, վստահելի առաջնորդ՝ երիտասարդներուն, գնահատուած խորհրդատու՝ հասուն մարդոց, եւ մահամերձներու սնարին կանգնած՝ պահպանն եղաւ անոնց յետին շունչին: Սրտանց մասնակից եղաւ իր հաւատացեալներու կարօտութեանց եւ սովոր էր զանոնք կոչել «իր ընտանիքը»: Ու գաղտնի չէր պահած՝ թէ կը ցանկար անոնց մէջ մեռնիլ, օր մը:

Եւ ահա՝ Տէրը լսեց անոր աղօթքը եւ իր մօտ կանչեց իր հաւատարիմ ծառան, Աշոցքի գիշերային անդորրութեան մէջ, այն հիւանդանոցի հովանիին տակ՝ որ Սրբազն Պապի նուէրն է Հայաստանին:

Թող անոր հոգին հանգչի խաղաղութեամբ. թող անոր գերեզմանին վրայ հսկեն Փանիկի իր սիրելի ժողովուրդին զաւակները, ու բոլոր անոնք՝ որոնց ինք ծառայեց, որպէս բարի հովիւ: Եւ արցունքները որ պիտի թափեն անոր դամբանին վրայ, թող ըլլան որպէս մկրտութիւն՝ հոգեւոր վերածնունդի:

Զեզի, Գերշն. Սրբազն Հայր, Ձեր Առաջնորդական՝ Թեմի հոգեկից վարդապետներուն, առաքինազարդ Քոյրերուն, սիրելի ժառանգաւորներուն եւ համօրէն ժողովուրդին կու գամ հաղորդել իմ սրտառուչ ու խորին վշտակցութիւնը, Ձերմ ողջոյն-ներով եւ յուսալիր աղօթքներով:

4 Սեպտեմբեր 1997

Խոր վշտով տեղեկացանք գոյժը Հ. Կոմիտաս Վարդապետի անժամանակ մահուան: Յիշում ենք նրա երկար տարիների արդիւնաւէտ ծառայութիւնը Մխիթարեան Միաբանութեան ծոցին մէջ: Թող Ամենակարող Աստուած Հ. Կոմիտասի հոգին ընդունի իր լուսեղէն յարկերում եւ Սուրբ Հոգին Մխիթարութիւն պարգեւի Միաբանութեան Եղբայրներին եւ բոլոր սգաւորներին:

Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի:

Գարեգին Ա.
Կաքողիկոս Ամենայն Հայոց
Էջմիածին

4 Սեպտեմբեր 1997

Խոր վշտով լսեցինք անակնկալ մահուան մասին Հ. Կոմիտաս Վրդ. Մանուկեանի եւ մեծապէս ցնցուած ենք եւ սուգի մատնուած: Թող Բարին Աստուած իր ծառայի եւ պաշտօնեայի հոգին ընդունի Երկնից Արքայութեան մէջ, եւ Սուրբ Հոգին Մխիթարութիւն պարգեւի Հայ Կաթողիկէ Համայնքի, Փանիկի եւ Մխիթարեան Միաբանութեան բոլոր անդամներին, ինչպէս նաև Հանգուցեալ Հօր պարագաներին:

Յանուն Մայր Աթոռի Միաբանութեան ընդունեցէք մեր խորին ցաւակցութիւնները:

Ներսէս Արքա. Պողապալեան
Դիւանապետ Մայր Աթոռի
Էջմիածին

5 Սեպտեմբեր, 1997

Գերապայծառ

Տ. Ներսէս Արքաս. Ներսէսեան

Առաջնորդ Կաթողիկէ Հայոց Հայաստանի եւ Վրաստանի

“

Գերապայծառ եղբայր,

Այսօր ցաւ ի սիրտ իմացայ վախճանը Կոմիտաս Վարդապետին: Կու գամ յայտնել իմ ցաւակցութիւնները Ձեր Գերապայծառութեան, Հայ Կաթողիկէ համայնքին եւ շատ սիրելի Միիթարեան Միաբանութեան:

Հանգուցեալը ճանչցայ երեսուն տարիներ առաջ եւ մեր մէջ ստեղծուեցաւ երկարատեւ եւ մնայուն համակրութիւն: Իմացայ, որ նա իր Հոգին աւանդած է արդարի մահով եւ վստահ եմ, որ ան պիտի ներկայանայ իր Արարիչին իր պարտականութիւնը խղճմտօրէն կատարած ըլլալու մաքուր հոգիով:

Ցիշատակն արդարոց օր հնութեամբ եղիցի:

Շահէ Արք. Անենեան
Երեւան

Սեպտեմբեր 4, 1996թ.

Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելեան նւրոպայի

Հայ Կաթողիկէ Թեմի Առաջնորդ՝

Սրբափիսկոպոս Ներսէս Տէր-Ներսէսեան,

Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդներ,

Միրելի քոյրեր եւ եղբայրներ

Խորապէս վչտացած ենք եւ սրտի կակիծով տեղեկացանք Քրիստոսով մեր շատ սիրելի եղբայր Մրբազան Հայր Կոմիտասի մահուան մասին:

Հայ Եկեղեցու համար դա մի անդառնալի կորուստ էր: Հայր Կոմիտասը իր ամբողջ կեանքը նուիրեց Հոգեւոր ծառայութեանը ի բարօրութիւն Հայ Եկեղեցու եւ ի Փառա Յիսուս Քրիստոսի: Հայ Եկեղեցին հաճոյքով կը վայելի Հայր Կոմիտասի հոգեւոր ծառայութեան անգնահատելի պտուղները: Մենք երկար կը պահենք մեր սրտերում մեր խորը յարգանքը եւ սէրը մեր եղբօր հանդէպ:

Հայ Աւետարանչական Ընկերակցութեան Հայաստանի գրա-
սենեակների անունից ցաւակցում ենք ողջ Հայ Կաթողիկէ
համայնքին՝ Սրբազն Հայր Կոմիտասի մահուան կապակցու-
թեամբ։

Սուրբ Հոգին թող մխիթարի մեր բոլորի խորը վիշտը։

Վեր. Ռընէ Լեւնեան
Երեւան

Սեպտեմբեր 4, 1997թ.

Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելեան Եւրոպայի
Հայ Կաթողիկէ Թեմի Առաջնորդ՝
Արքեպիսկոպոս Ներսէս Տէր-Ներսէսեան,
Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդներ,
Միրելի քոյրեր եւ եղրայրներ

Խոր վշտով եւ սրտի կսկիծով տեղեկացանք Քրիստոսով մեր
շատ սիրելի եղբայր Սրբազն Հայր Կոմիտասի մահուան մասին։
Հայ Եկեղեցու համար դա մի անդառնալի կորուստ էր։ Հայր
Կոմիտասը իր ամբողջ կեանքը նուիրեց Հոգեւոր ծառայութեանը
ի բարօրութիւն Հայ Եկեղեցու եւ ի Փառս Յիսուս Քրիստոսի։
Մենք երկար կը պահենք մեր սրտերում մեր խորը յարգանքը եւ
սէրը նրա հանդէպ։

Հայաստանի Աւետարանական Եկեղեցիների անունից ցա-
ւակցում ենք ողջ Հայ Կաթողիկէ համայնքին՝ Սրբազն Հայր
Կոմիտասի մահուան կապակցութեամբ։

Սուրբ Հոգին թող մխիթարի մեր բոլորի խորը վիշտը։

Վեր. Եղորի Աւանէսեան